

փափագողք կրնան Հարնարի այս մասին իր տօնը վկայաբանութեանց մէջ Հոկտեմբեր ի իննին. նոյնպէս արևելեան եկեղեցիները կը տօնէին Սուրբ Նախահարց հետ նաև վկարահամու, իսահակայ և թագորայ՝ որուն արարերէն թարգմանութիւնն ալ կը գտնուի:

Սուրբ Գրքին մէջ կը գտնենք տեղեր՝ ուր Աստուած կը կոչուի սոսկ Աստուած Արքահամու, ինչպէս նաև Աստուած Արքահամու, իսահակայ և թագորայ:

Ա. Կ.

Զայս կը գտնենք լատին, մոզարապ, յոյն, և այլ արևելեան ազգաց Մաշտոցներւն մէջ: Դիտելու արժանի է, որ երգմեցուցման, ինդրուածոց, մկրտութեան աղօթից մէջ ևս արևելտեան եկեղեցւոյ ծիսարանաց մէջ գործածուած է Աստուածն Արքահամու. ահա օրինակ մը Գելասեան ծիսարանէն. «Աստուած Արքահամու, Աստուած իսահակայ, Աստուած «Յակորայ, որ հրամայեցեր ցեղին իսրաւ «յելի և զեռչան փրկեցեր ի սուս եղեւ «րանէն», զեեզ աղաչեմ, զի զերծուացիս «և զայս զաղախին ցո և առաջնորդեացիս «զա ի շնորհս մկրտութեան ցո»: Մոզարափականը ունի ասոր նման. «Ճէր Աստուած հօրն մերոյ Արքահամու և Աստուած իսահակայ, որ ասացեր զի բարիս «արացես մեզ, փրկեա զեմզ ի ձեռաց «անօրէնութեան մերոյ», և այն: Ծնդհանրափականը ունի ասոր նման. «Ճէր Աստուած հօրն մերոյ Արքահամու և Աստուած իսահակայ, որ ասացեր զի բարիս «արացես մեզ, փրկեա զեմզ ի ձեռաց «անօրէնութեան մերոյ»:

Անյլշատակ ժամանակէ նահապետիս ընծայուած է եկեղեցւոյ մէջ՝ իրեն մասնաւոր պաշտամունք մը: Դեռ եօթներորդ դարուն կար Երուսաղէմ Գողգոթայի եկեղեցոյն մէջ Արքահամու սեղանը, որուն վրայ ուզեց զրհել զիսահակ, և Մելքիսեդէկինը՝ ուր մատոյց իր պատարազը: Միւլիս չորրորդ դարուն կ'ըսէ, որ Քարորի մէջ կը գտնուէր Ա. Արքահամու նուիւրուած եկեղեցի մը: Եւսերիս և Սովորենոս կը պատմին, որ Մամրէի ձարը կ'երթային Արքահամու ուխտի համար՝ հրեայր, քրիստոնեայր և հեթանոսը: Իններորդ դարուն Լատին եկեղեցւոյ մէջ կը յիշուի:

իր տօնը վկայաբանութեանց մէջ Հոկտեմբեր ի իննին. նոյնպէս արևելեան եկեղեցիները կը տօնէին Սուրբ Նախահարց հետ նաև վկարահամու, ինչպէս կը գտնենք մեր տօնացոյցներուն մէջ ալ: Ղպտի եկեղեցին կը տօնամիրէ սեպահմբեր Զին և օգոստոս 18ին, իսկ ասորականը Յունուար 20ին:

Հ. Կ.



### ԽԵԶՈՒԱԳԻՑԱԿԱՆ

#### ՀԱՅԵՐԷՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

#### ԵԱՊՈՒՀ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՈՑ

#### ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵԶ

(Պատմութեան 1621)

(Ժար. տես թգմ. 1922. էջ 179)



#### 10. գուն

Եւ ասէ. «Հեծիր, որդեակ Դիրէն, ինչ զուն ես»: Եւ ասէ Դիրէնն ցհայր իւր. լուր, իշխան, զարմացեալ եմ թէ... (էջ 63):

Պատասխանէն կ'երևի որ գուն (կամ թերեւս իգուն, եթէ կարդանց ի՞նչ իգուն) կը նշանակէ «զարմացած, շփոթուած, ապշած»: Կայ և պրո. Շն ցուց «համր», որ կրնայ նոյնպէս յարմարի տեղին:

#### 11. դարպասի

Եւ մաեալ ի (յարբունիս իւր... զար. հուրեցաւ և կանչեալ ահել՝ մինչեւ ամենայն զարպասիցին զարհուրեցան (էջ 32):

Կը նշանակէ «պալատական, զարպասին մէջ բնակողները»:

#### 12. դերի

Ու հայր նորա Սահակ կոչեաց մանկան անունն Դիրէն, որ կոչի որդի զանաց (էջ 38): Ասոր հետ հմատ. Թովմա Արծը.

**b.** Յ(տպ. Փետերը. էջ 280) համապատասխան հատուածը. «իշխանն գրիզո՞ւ անուաննեալն Դիրանիկ, որ թարգմանի ուխտիւց խնդրեալ ի 8եառնէ»:

Եղկու հեղինակներու այս ստուգարանական բացարութիւնը կը ցուցնէ որ հայոց մէջ կար դեր ձեռվ քառ մը «վանց կամ խուտ» նշանակութեամբ: Նշի կը համարի «տէրունի կամ համատանալն բառիս անդրանիկ»: Հինքեարպէյէնտեան (Մտուգ. Բառ.) կը Կէն պար. Թէրանի «նոր պտուզ»: Այս երկուցն ալ այլարմար են. աւելի լաւ է հրատարակչին համեմատութիւնը արդի գաւառական դերի ձերին Նետ: Այս բառը կը գտնենք Ալիսալցիա, Բարերդ, կարին, և կը նշանակէ «գիշտական տօնախմբութիւն», հանդէն խալկերով ու պարերով, ուխտագնացութեան կամ տօնական օրերու ժամանակ. տնկ, փանայիր»: Նոյնը Բի. Բանիոյ բարբառով դարձած է «տեսակ մը պար»: Բայց աւելի լաւ է Մշց բարբառով դիրինակ, հմմտ. Վարդագասին Ո. Կարապիտ պիտի երբաք դիրինակ ընելու. Ո. Կարապիտի դիրինակը փառաւոր անցաւ:

### 13. զաւանաւու

Այս հետաքրքրական բառը քանի մը անկամ զործածուած է Շապունի մէջ, զանգան ձեռքնել:

1. Իսկ Դիրէն առ զձիս և զաւանաւու զօրացն Մահմետի և զբազուսի ի նոցանէ կոտորեալ և դարձաւ մնծաւ յալթութեամբ (էջ 50):

2. Ի աւարէն որ ատին և զրէնս և զաղաւարսի ի ամենայն զանաձառնի այլազնեացն (էջ 62):

Յ. Եւ նա յորժամ լսեց՝ ձի ուզեց և զրահ և սաղաւարտ, իսկ այլըն զարմանային և ասէին. իշխան, որդին քո է. զիարդ խնդրեալ զաւանաւու պատիրազմի (էջ 63):

4. Գուց յորժամ լսեցից զգալն իմ առ ձեզ՝ ձի ուզեցից և զանոյնաւ (էջ 63):

Կան նաև բառիս կրկին բայսական ձեռքը:

5. Ծնարեցէց ազատաց քոց սուսերս և ոռումը և զրեհս և ասդաւարտս... և ապա հազան և զանաձառիցին ինցն և ազատը իւր (էջ 59):

Յ. Եւ կոչեաց ամիրայն զիշխանն Աշոտ և զաղատըն նորա և զանաձառնեցոյց զնուսաւ: Եւ ասէ ամիրայն. Լուր, իշխան Ոշու, եթէ յաղթես... (էջ 60):

Այս բոյոր օրինակներէն կ'երեկ որ բառին ուղիղ ձեն է զաւանաւու «զէնց ու զրահն նշանակութեամբ. ասէէ կազմուած են զաւանաւու «զինաւորուիլ», զաւանաւուցուանել զէնց ու զրահ հազցնել»: Առաջին օրինակին մէջ զանաձառն հայցական է, բայց զ նախտիրն ստացած չէ. առաջին բազմայնը չենք կրնար համարել նախտիր, որովհետև բայսական ձերն ալ ունին նոյն զ ձայնը: Երկրորդին և չորրորդին մէջ (զանաձառ, զանոյնաւ) պէտք է տեսնել զրչագրական սիսալներ՝ որոնք իրար կը հերբեն:

Կազմութեան կողմէ զարմանալի է բառու. վերջին մասը անշուշտ անա բառն է, որ միկեղարէն ալ ծանօթ է մեզի «ձիու զարդ, սպաս, հանդերձանց» իմաստով. բայց Բնչ է զանեն:

### 14. զիլթ

Ալեալ թագաւորն զսուրը խաչն զերթ ունէր ի ձեռինն և հարեալ զշուրըն երիցս անզամ և հանեալ զխաչն կանզնեաց ընդդէմ նաւերուն (էջ 23):

Անյայտ բառ է. հրատարակիշը կ'ուզէ ուղղել զրո. (իբր թէ զոր ունէր ի ձեռինն). բայց կրնար գրիշը այսբան հասարակ բառ մը այսբան կոպիտ կերպով աղաւաղել:

### 15. զիրել

Եւ դէմ եղեալ երթեալ ի վիրայ Դարբանդինն, և առեալ զբաղաքն Դարբանդ, և ել պատերազմ և առեալ զամրոցն որ կերայ զրանն Ալանաց, և առեալ զնա զիրեաց ի վերայ նորա անառիկ երկաթակապ դրանն (էջ 18):

Բառու այլուստ ծանօթ չէ ինձ. հրա-

տարակիչը կը համարի աղաւաղուած բառ. թերեւս ըլլայ տիրեաց?

## 16. զքանի

Եւ նա յորժամ լսեց՝ ձի ուզեց և զբահ և սպաւարտ (էջ 63):

Հրատարակիչը Կ'ուզդի դրան, Անշուշտ իրաւացի է, որովհետեւ քսի կամ դրահ ձեւ մը չկրցայ զանել ոչ բարբառներու, ոչ թուրքերնի և ոչ ալ պարսկերնի մէջ:

## 17. թորայ

Ջեռք արանց պատերազմողաց թուլասցին և աղեղունք նոցա փշրեսցին. զէնք թորայ մի՛ կարասցն տալ խոց թշնամիաց բոց և երիվարք զօրացդ իրթնասցին (էջ 27):

Թորայ բառը այլուստ բոլորովին անծանօթ է. հրատարակիչը Ասկեփորիկի համապատասխան հատուկածին մէջ գտնելով «զէնք ձեր», վերի ձեն առ կը սրբազրէ գէրք զօրաց<sup>1</sup>:

## 18. ժամանկ

Այս բարին վրայ բաւական խօսած ենց արդէն այլուր (տես իմ Հայերէն նոր բառեր՝ հին մատենազրութեան մէջ, վենետիկ 1913, էջ 92): Բոլորի ամփոփումն այն է՝ որ ժամանկ «գեղ, զարդ» բառ մը չկայ հայերէնի մէջ, այլ այդպէս զրուած ձեռքը ձեռազրական սիսալներ են, որ պէտք է կարգալ ժամանակ:

Ըստածներս հաստատելու համար զտած եմ նաև նոր օրինակ մը՝ Ասկեփորանի Յովհաննու մեկնութեան մէջ (տպ. Պօլիս 1717). Հա. Բ. զլուկ 12, էջ 626 Բ. «ի ժամակս հնածոցն՝ ուր բազում թուեսցի տապին, ոչ ի տան նստիմը, այլ և ի զռենս ճեպով ընթանամթք»: Հուս ժամակ բառը պարզապէս ապազրական սիսալ մ'է միայն և պէտք է կարդալ ժամանակ:

Յն, նոր «գեղ» բառը շփոթելով սուզորական նօք «ժամ» բարին հետ՝ հյ. ժամանակ թարգմանելու սիսալ մ'է նաև Պամ. Աղեքս. 99 այն հասուածը, ուր Դարեհի հագուստը նկարագրելով՝ Կ'ըսուի, «Էր յզեհալ կազմ կերպարանացն ձեւ և ի միջի ժամանակին անցեալը»:

Վերջապէս Շապուն թագուն թագրատունույն ձեռազգին ալ ունի նման օրինակ մը. «Տէ՛ր, ընկալ զմանուկն զայս ի գրկաց իմոց, որպէս զլամուէլ ի հին ժամակին» (էջ 38), ուր ժամանակ պէտք է ուզդել ժամանակ:

## 19. խաղմար

Յորժամ առաւօտ լինէր՝ գային սովորական փողահարցն և զնամարքն (կարգական բնուածանարքն կամ վեհակարքն) և տաւագահարցն և խաղարարիցն, կարգակին առաջի նորա (էջ 40):

Կը նշանակէ «պարող, կաքաւող, խաղացող», կազմուած խաղ բարին ժողովրդական «պար» նշանակութենէն:

## 20. խուասաւ

Եղիցի խամայէլս այս յազգ մեծ և ձեռն նորա ի վերայ թշնամիաց իւրոց, որպէս գաւազանն խոսաւ. արց սորա՝ տէրթ, և կանայց սորա՝ տիկնայց, և զպարարութիւն (յ)երկրի կերպեն (էջ 27):

Բառու այլուստ անծանօթ է. ըստ համեմատութեան հրատարակչին՝ Ասկեփորիկի մէջ նոյն հատուածին ընթերցուածն է խարասու, որ նոյնպէս իմաստ չունի: Խամայէլի համար ըսուած խօսերը կը գտնուին Մնն. Ժզ. 12, Ժէ. 20, իս 13, որոնց մէջ սակայն «խոսասւ գաւազանը» ակնարկող բառ չկայ<sup>2</sup>:

(Եարութակելի)

Հ. Ա. Ա. Ա. Ե. Ա. Ա.

1. Զէ՛ կարելի ուզդել պարզուն դորայ (ասոր զէնքը), Եր. Խ.

2. Մեզ համար ապահովյա չի վերցներ ուր պէտք է ուզդել խոսու: